

1843

1899

ԲԱՅԱՎԵՊ

ՀԱՆԴԵՍ

ՅՈՒԻԼԻ

ԱՏՈՐ ԵՒ

# Մ Խ Ի Փ Ա Ր

(Շաբաթ տես յէջ 254)

**Խ**նչական որ դարնան ըսկիզբը մեղուք իրենց փեթակէն եղած եռանդունք Գունդ գունդ կը զիմեն աշխոյժ ու վրւարթ Դեպ ի ցօղալից շուշանիկ ու վարդ.

Եւ իրենց ծարաւ շըրթներով մանրիկ Ծըծելով հոյզերն, հիվերն անուշիկ՝ Ճսին ճոխ աւարաւ գանձան ի փեթակ, Ծեծելով իրենց թեւեր փայլանամ.

Սապէս Մըխիթար՝ տրբնասէր մեղուն՝ Սուրբ Նըշան վանքին մէջ տարի մ' ողջոյն Մըանելով զըրոց ի ճոխ բուրաստան, Ծըծեց ու բաղեց հիւթեր քաղցրահամ.

Հոգեշահ երգեր, քարոզներ ու ճառ Մըրտէն ու գըրչէն բըղինն անձագար. Եւ ամէն լըսողը հիացած մընան՝ Այն անուշ ձայնին՝ սոխակի նըման:

Սուրբ Նըշան վանքին վանականներէն Ոմանց զաղտ անոր զրան ականջ զընեն, Երբ նա իր անձին վարժութեան համար Միայնիկ մընչիկ քարոզներ կու տար:

Զարմանան, ապշին ու փըսփըսան ցած, Անոր սենեկին առջեւը կեցած, «Ռւատի՞ սըմա այս», Հըրէկից նըման, Ի՞նչ աղուոր խօսքեր, խօսքեր մեղրահամ:

Բայց մեղուն սիրէ միշտ նոր ծաղկըներ, Նոր նոր ցօղաթուրմ վարդեր, շուշաններ. Եւ Մըխիթարայ իղձերուն համար Պէտք էին նոր հիւթ, նոր հոյզ ու նեկտար:

Սուրբ Նըշան վանքին զըրոց բուրաստան Աւ իր ծարակին կը անբաւական. Եւ հոն համբաւուած մեծ վարդապետներ՝ իր սըրտին փափաքը չեն լիցըներ:

Եւ ահա հասնէր ի Սեբաստիա՝  
Ղազար անուն մէկը՝ փիլիսոփայ  
ծըլդնող վարդապետ, քարոզիչ, զիտուն,  
Մէկ խօսքով հըմուտ և հըցականուն:

Մինչ ի զուր ջանայր մերըս Մըլիթիթար  
Աշակիրտակը այդ անուան պայծառ,  
Կը հասնէր ուրիշ մէկ մի հըմուտիյն,  
Խըստակրօն վարուց ալ շատ մեծանուն:

Միրայէլ անուն՝ արքեպիսկոպոս,  
Խնըըն պարսկահայ, և ի լուսահոս  
Սուրբ Էջմիածնէ կու գար նըփրակ՝  
ի Սեբաստիա, ի սուրբ Նըշան վանց:

Ո՛հ, ի զուր բերկրիս, խնդաս Մըլիթիթար,  
Կատարուած տեսնել ինձերդ անհամար.  
ի զուր աշակերտ ըլլալ կը փութաս  
Մեծաշոինդ անուանդ, ո՛հ, պիտի զըզշաս.

Ըլքեղ տեսնելով հանճարեղ՝ ուշիմ՝  
Պիտ' ընդունի նա՝ տարակոյս չունիմ,  
Եւ տի խոստանայ զըեղ յլջմիածին  
Տանեղ՝ յովկիան զրոց աստուածային:

Ուր ուզածիդ պէս սորդիս ու զըրես  
Ճառեր, ցարոններ ու զըրեր պէսպէս,  
Հոգեւոր կենաց մէջ երթաս քաջ քաջ  
Աւամաճր զիտութեամբ միշտ զէպ ի յառաջ.

Եւ դեռ ուրիշ շատ մեծ մեծ խոստամներ  
Պիտ' ընէ նա քեզ, և չե՞ս իսկ տեսներ,  
Խնչափօն սիրով կը վարուի քու հետ,  
Մինչեւ վաստրեկի սրբարկդ ըղձաւէտ:

Քեզ կաթուղիկեայ թըզմերէն անգամ  
Միեկնուզին ընէ, սա իր կարողութեան,  
Ուր բարեզովթ հօր մը պէս քու վըրայ  
Թափէ խնճամբներ բիւր ու զուրգուրայ:

Դոյն այդ քաղցրութիւն, այդ խօսքեր համբոյր,  
Այդ մեկնութիւններ ու զըրգուանցներ բիւր,  
Մինչեւ որ անգամ մ' հասնից յլեւոսկիա,  
Իսկ անկէ անդին, ո՛հ, սիրաըս սոսկայ:

Գեկտեմբեր ամիսն էր ցուրտ, արխրապին,  
Երբ ճամբայ ելան երթալ ի կարին.

Դաշտ, լեռ, սար ու ձոր բոլոր ձիւն պատեր,  
Երկիր մահուան ցուրտ պատանցն էր հազեր:

Եւ Միրայէլի իշնամնցն աղբիքը  
Ցամքած էր արքէն՝ ուր այն զրգուանց բիւր.  
Միրուն՝ ապառաժի, խօսքերն՝ որոտման,  
Ժըպիտը՝ բուրքի յանկարծ փոխուցան:

Ահա կը տեսնեմ ես ըզՄըլիթիթար  
Որ փրուած սառին վրայ թըշուառարար,  
Ասուեայ վերարկուին իւը վրան առած՝  
Կէսն ալ ի ներբոյ՝ կը զողայ սառած:

Մինչ արքեպիսկոպոսն անդին Միրայէլ  
իր մուշտակներուն, տաք ծոցն է մըտել  
Ու անուշ քընով կը խորդայ անփոյթ,  
Եւ ըըրձի կտոր մ'ալ չի զըրկեր, անգամթ...

Աստղեր զուր աստղեր այն զիշերներուն,  
Դուք ականատես անոր վիշտերուն,  
Քազցրեի արտասուաց շիթեր գօղեցից  
Լըսելով անոր ողբերն ու լալիք:

Ո՛հ, ինկած կու լար՝ նա որ լացն ու կոծ  
Տի զաղբեցընէր հէց ազդս չայոց,  
Լըքուած անտեսուած իր վարդապետէն,  
Բայց հըսկիր վրան աշքն աստուածեղին... .

Այս ինչ յուսացուի, ո՛հ, այն սրբաէն՝ ուր  
Մըրբաշն զըթոյն ցամքած է աղբիքը.  
Ուր գորովանաց սուրբ ըզգուցումներ  
Քարի ու ժայռի են յանկարծ փօխուեր:

Ունէր նա իր հետ երկու երիվար  
Որոցմէ միոյն վրայ ինըը հեծնար,  
Միւսն էր բեռնարարձ, և անոր վըրան  
Նըստէր Մըլիթիթար՝ հէց պատանին այն:

Հազիւ թէ մի բիչ ճանապարհ ըրած՝  
Հրամայէ ձիէն իջնել շուտով ցած,  
Աւելի զմալով իրէն գըրաստին,  
Քան բր գանուկի նըման աշկերտին:

Անչին, անապատ, ամայի տեղուանց՝  
Ուր մեռելութիւն է, ուր չըկայ իհանք,  
Լըսիկ ու մընջիկ ու զողղըղալով  
Գընայ հետիոտըն ձիւնի միջով:

Բայց զուն նոր մասիր, ո՛վ Սամարացի,  
Թէպէտ ջորեպան, թէպէտ այլազգի,  
Փութա երագէ քայլերդ ու հասիր,  
Կ'երեւի թէ սիրտ մ'ունիս զըթալիր:

Կարաւանն անցեր գնացեր վաղ յառաջ,  
Լըռութին պատեր է ի ձախ ուի յաջ...  
Կիսամեռ ինկած է մի պատանի,  
Եւ չըկայ ոբիկ մ՛ որ խընդրէ զանի:

Ա՛ռ, վերցո՞ւր ու զիր զըրաստիդ վըրայ  
Թթշուու պատանիդ ցուրտէն կիսամահ,  
Ու տար շուր հասցուր իր վարդապետին  
Ու անհոգ երթայ հեծած իրեն ձին:

Ո՛վ զիտէ խրդայ զուցէ անոր վրայ  
Եւ զըթոյ կայծիկ մ՛ ի սիրս արթըննայ...  
Բայց երբ ի կարաւանն հասու Մըխիթար  
Զըհարցուց իսկ նոր կիր, Բնչ եղար:

Եւ նա նըման իր սուրբ Վարդապետին  
Որու խաչն առեր եր իրեն ուսին,  
Տըրտունջի և ոչ իսկ ցըցուց նըշան,  
Կամ խոճոս գէմիք ու սըրտնեղութեան:

Հասան ի կարին... բայց Բնչ կը տեսնես,  
Միքայէլ կըրակ կըրտած հնոցի պէս  
Վազէ ու խըլէ ձեռքէն Մըխիթարայ  
Գըրքոյի մի զոր նա գըներ ու կարգայ:

Այդպիսի զիրը անկ է վարդապետաց  
Եւ ոչ քեզ՝ որ ես զըպիր փոխասաց.  
Դու պէտց ես սագմոնը կարգալ մինակ,  
Իրը թէ եղած շըլլար սարկաւագ:

Գիրըն այն խոկումն էր քրիստոնեական,  
Թարգմանուած լատին լիուէ ի հայ բան,  
Որու մէջ իր բիւր տառապանցներուն  
Զանայր նա զըտնել մըխիթարութիւն:

Եւ կաթողիկէ թըզլուց մեկնիչն այն՝  
Արկղի մէջ պահեց այն փոքրիկ մատեան.  
Եւ յանզըթութիւնն աւելցուց նախանձ  
Զի զիտէր անոր հանճար գերազանց:

Եւ անոր երեսն ի զիր իսկ կ'ըսէր.  
Տասուերկու տարի պէտց ես ծառայել

Որ քեզ պէտց եղածը սորվեցընեմ,  
Ու ձեռնաղրելով ըզբեզ արձըկեմ:

Սակարկութիւն դուժ, պայման վաշշըւէր,  
Զոր պատանին յանձն առնոյր չանասէր,  
Միայն թէ ստանար զայն զոր փափաքէր,  
Բոլոր իր վըշտաց սիրով համբերէր... .

Խնչ երաբանցում է զոր տեսնեմ ես,  
Խնչ այդ փըսփըսուց, հիացմունք պէսպէս...  
Կըզերիկուներն ու ամբոխն համայն  
Հարցընեն միմեանց, ով պատանին այն:

Եւ այն պատանեակն հօն բեմին վըրայ  
Անուշիկ ձայնով երգէ ու կարգայ  
Աւետարան, տան, երգ ու մեղեղի,  
Ու սպասաւորէ սուրբ պատարագի:

Խնչ կերպարանցով գեղեցկափիտակ,  
Շարժմունըը պարկէշտ ու շընորհունակ,  
Որ տեսոցին ալքը ձըգէ վըրան,  
Ու տայ հարցընել՝ ով, ուսկից է ան:

Եւ այսպէս բարի զաւակ մը սիրուն  
Մատոնրւած էր, ո՛հ, ձեռք մ՛ անազորյան,  
Որ դաշիճ մը պէս անգութ ու դաժան  
Խոշտանգէր տանջէր ամէն օր ու ժամ. . .

Բայց զու Մըխիթար, փուժա զուոը բաց,  
Եկեր է մի ոմն ի կրօնաւորաց  
Յիսուսեան կարգին, ողջոյն տալ, տեսնել  
Ըզբու բացակայ տէրըդ Միքայէլ.

Ընդունէ՛ զանի պատշաճ յարգանքով,  
Հարցո՞ւր, իմացիր, ուսկից է, կամ ով.  
Ի՞նչ ազգ է փառնկն, է արդեօց ըրիստոնեայ,  
Զի միայն լըսէր եւ զանոն Հոռվիմայ:

Այդ տեղեկութիւններ քեզի պիտ' ըլլան  
Ետքէն կարեւոր՝ երբ թըռչնոյ նըման  
Քըրուած մըրըրիկ՝ փախիս յարեւմնւոր,  
Քըտնել քեզ, քոյոցդ ապաւէն անքոյթ:

\* \*

Կարաւանն հասեր է յէջմիածին,  
Եւ մեծարանոց սիրով ընդունին

Ըզտէր Միքայէլ արքապիսկոպոս,  
Եպիսկոպոսներն ու կաթողիկոս :

Կեցած Մըխիթար պատանին իր քով,  
Ետուայէ ամէն արթնութեամբ, սիրով.  
Բայց չի մեղմանար իր վարդապետին  
Անգութ խըստութիւն, ցասոյթ զայրազին :

Ամենաշընչն զիպուած մ' ականայ  
Անոր բարկանալ կրակ կըտրել կու տայ,  
Եւ նախատանօց ու զաւազանի  
Դառն հարուածներով խոշտանգէ զանի :

Բայց եթէ այսչափ խըստութեանցը հետ  
Վարդապետական խնամք ցուցնէր գէթ,  
Հըրահանգելով յուամոննըս զըրոց,  
Գուցէ տարուէին նախատինցն ու կոծ :

Բայց ահա խուցէն զուրս կը հանէ նա,  
Պատանին Մըխիթար, որպէս զի ըլլայ  
Թէ լսէս սորվի, երբ ուրիշ մէկուն  
Պօղոսի թըղթոցն ընէ մեկնութիւն :

Գիտէր Մըխիթար որ Փըրկիչն իր խաչ  
Առեր նեղ ճամբէ մ' էր զացեր յառաջ,  
Գիտէր թէ պէտք էր ինքն ալ նոյն ճամբէն  
Երթալ զէպ յառաջ՝ փուչերու մէջն :

Ու երբ կըսկըծար իր փափուկ մարմին  
Հարուածոց ներցեւ իր վարդապետին,  
Աշըբռու ցաւ մ' ալ կ'աւելնար վըրան,  
Ցաւ մ' անտանելի անգութ ու զաժան :

Բայց կէս զիշերուն՝ երբ զանգակն հընչէր  
Ութ սաղմոնն ելլել վըճարել հարկ էր,  
Եւ ժամերգութիւնը զիշերային  
Կատարել ամրող ու առաւատին :

Իրեն վարդապետն արգէն իրիկունն  
Ուշ ատեն նընչէր և պէտք էր արթուն  
Կենալ և յետոյ երթալ անկողին,  
Եւ ահա հընչէր ձայնը զանգակին :

Մըտած էր նա իւր տասնեւիցց տարին,  
Եւ իր իսանըւածն էր արինային,  
Եւ այն անըմբեր արցնութիւններէն  
Յորդ արեամբ լցուած էին իր աշերն :

Այդ անհընարին ցաւը կը տեսնէր  
Միքայէլ բայց չէր զեղ զարման ըներ,  
Եւ չէր արգիլեր արեղաներուն  
Տանել զինքն յայգին՝ գործել օրն ի բուն.

Ուր հողմը և արփոյն նետեր շիշտակի  
Տային իր աշաց ցաւեր սոսկալի,  
Եւ զուցէ ի սպառ կուրնար պատանին  
Թէ որ ըլլար, վրան երկնից հովանին :

Դաս մ'էր զոր կու տար վերին տեսչութիւնն  
Իրրեւ ի խըրատ Մըխիթար պատանուոյն,  
Որպէս զի անձամբ տեղեկանայ նա,  
Թէ վարդապետն ինչպէս պէտք է հոպայ

Աշակերտներն՝ իր ինամոց յանձնըւած.  
Ոչ իրրեւ զերի արծաթով զընուած,  
Այլ իրրեւ ինամոտ հայր մ' իրեն որդիակ՝  
Շնենալ անսոնց վրայ սիրտ հոգունակ :

Եւ այդ սիրալիր հողը ցուցուց նա  
Ետքն իրեն զիմող աշակերտաց վրայ,  
Զամբելով անոնց զիաթըն զիտութեան,  
Միշտ իրրեւ որդի, ինամովք հայրական :

Հարայարելի Հ. Ա. Պ. Զ. Ա. Պ. Զ. Ա. Պ. Զ.

## Հ Ա Ն Ք

ԵՒ ԻՐԵՆՑ ՍՏՈՒԴԱԲԱՆՈՒԹԻՒՆՆ

(Տար. տես էջ 257)

Զինկասպան

 Ի և Կ Սպաթ նորակազմ բաղադրեալ  
բառ մ'է, սեփականուած եւրոպական օալա-  
մուն բառին. զոր ոմանք կանխաւ կոշած են  
Ալուրաքար կամ թութիւնքար: Տես Ալուրա-  
քար:

Զինչարակ

Անգործածական բառ մ'է հոմանիչ կիմա-  
րաքիսի Խրուկի որ զզ. կոչի Cinabre. իս.